

## ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ ԵՒ ԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԾՆՆԴԱՐԱՆՈՒԹԻՒՆՔ

(Ցառ յէջ 273)

**ՅԱՌԱՀԱՅ** ըստնք թէ Մովսիսի Խորենացւոյ ժամանակագրա-  
կան սկզբնակէտն (point de départ) հին ժամանակաց համար՝ հա-  
մաժամանակութիւնն (synchroism) է Նինոսի թագաւորին Ասո-  
րեստանեաց և Արքահամ նահապետին, հաստատեալ յԵսեբեայ,  
որոյ կանոնաց մէջ, Արքահամու ծննդեան թուականն, կամ Արքա-  
համու թուականին առաջին տարին կը համապատասխանէ Նինոսի  
թագաւորութեան քառասներորդ երրորդ տարւոյն, որ Նինուէի  
հիմնարկութեան թուականն է, 2020 տարի յառաջ քան զծնունդ  
Քրիստոսի, և 2242 տարի յետ ստեղծման աշխարհի։ Արքահամու  
և Նինոսի քով, յորոց մին սերունդ էր Սեմայ և միւսն Քամայ,  
Խորենացի Արքամ անոնով հայ նահապետ մը կը դնէ՝ սերեալ ի  
Յարեթայ, և տեղնիտեղը կը պատմէ անոր քաջագործութիւն-  
ները. և թէ Նինոս իրեն իրաւոնք տուած ըլլայ «մարգարտաղարդ-  
վարսակալ» գործածել և երկրորդ յիւրում թագաւորութեան։  
Արքամայ քաջարութեանց համբաւը մերձաւոր ժողովրդոց մէջ տա-  
րածուելով, իր անուամբն սկսան կոչել երկիրը. « Յանք՝ Արմէն,  
պարսիկք և ասորիք՝ Արմնիք »։

Ուստի հին ազգաբանութիւնք՝ սկսեալ ի Սեմայ, Քամայ և Յա-  
րեթէ պիտի լիննան յԱրքահամ, ի Նինոս և յԱրքամ։ — Բայց  
պէտք է նախնական գիտողութիւն մը ընենք. Մեր յառաջ բերած  
թուականք և թուահամարք՝ Եւսեբեայ Քրոնիկոնէն առնուած են,  
ուր առ Խորենացւոյ անոնց հետքն անդամ չիկայ. այնչափ քիչ  
փոյթ ունի նախնական ժամանակագրութեան վրայ, և կը զգուշա-  
նայ իրեն նախընթացից հաշիւներն նորոգելէն կամ անոնց անհա-  
մաճայնութիւններն մէջ բերելէն. կը յիշատակէ յիրաւի ջրհեղեղէն  
յառաջ ու յետոյ ապրող նահապետաց անուանքն, նշանակելով նաև  
հասակնին իրենց անդրաննկին ծննդեան ատեն, բայց յայտնապէս  
կ'երեւնայ թէ այս թուականք երկրորդական կարեւորութիւն ունե-  
ցող բաներ են իրեն համար. Գումարելով այդ մէջ բերած թուա-  
կաններն, անկարելի կ'ըլլայ իր մէկ նշանաւոր զանցարարութեան  
համար, Արքահամու ծննդեան ժամանակ՝ աշխարհի թուականն  
գտնել. Վասն զի նոց կը փակէ զցուցակ՝ ախաջրհեղեղեան նա-

հապետաց, և Սեմ ըստ կարգի կը բանայ գերկորդ շար, բայց խորենացի անհոգացեր է նշանակել թէ քանի՛ տարուան էր նոյ ի ծննդեան Սեմաց. ևոչ իսկ տեղմը յայտնի կերպով կ'ըսէ թէ Սեմ որդի էր նոյի: Ասկայն և այնպէս որդի ի հօրէ ազգաբանութեան խնդիրն է զինք ամէն բանէ աւելի զբաղեցընող. և իր երկասի-րութեան առաջին գրոց խորագիր նշանակած է « Ծննդաբա-նութիւն Հայոց մեծաց » :

Որ և իցէ կերպով, ահաւասիկ ցուցակ կրկին շարից հեր-րայեցի նահապետաց, ըստ յառաջերերութեան խորենացւց: Կը դնենք այդ անուանքը ըստ հայ հնչման և եղանակի. և որ քի տարբերութիւն ունին ի յունականէ Եօթանասնից :

### ՅԱՄԱԶ ՔԱՆ ԶԶՐՀԵՂԵՂԻ

1 Աղամ	230	տարի	4
2 Սեթ	205		
3 Ենովս	190		
4 Կայնան	170		
5 Մաղաղայէլ	165		
6 Թարեդ	162		
7 Ենովք	165		
8 Մաթուսաղա	168		
9 Ղամեք	188		
10 Նոյ	—		

### ՅԵՏ ԶՐՀԵՂԵՂԻ

Սեմ	100	տարի
Արփաքսադ	135	
Լայնան	120	
Մաղա	130	
Երեր	134	
Փաղեկ	133	
Ռագաւ	130	
Մերուք	130	
Նաքովը	79	
Թարա	70	
Արբահամ	—	

Այս ցուցակ նշանակութեան արժանաւոր է այնու որ բացարձակապէս չիհամաձայնիր մեզի ծանօթ աղբերաց և ոչ միոյն հետ Ոչ յեւսերեայ փոխ առնուած է, որ չու՞ի զկայնան՝ զյիշատակեալն յերկրորդ շարի, և 185 տարի կու տայ Ռագաւայ. ոչ թուլիսի, զի և նա չունի զկայնան, և 187 տարի կ'ընծայէ Մաթուսաղայի, համաձայն Եօթանասնից աղեքսանդրեան օրինակին և հայկական թարգմանութեան. — ոչ յոյն աստուածաշունչ գրոց և ոչ հայ թարգմանութեան, որոց թուականաց տարբերութիւնը նշանա-

1. Նշանակեալ թուականք համաձայն են ընդ Եօթանասնից թարգմանութեան մէջ յառաջ բերուածներուն: Յերկրորդ ցուցակի միայն կը գտնուին տարբերութիւնը. Եօթանասնից 130 տարի կու տան կայսանայ, 130 Փաղեկայ, 132 Ռագաւայ, 179 Նաքովայ (79 ըստ աղեքսանդրեան բնադրի): Յւսերին 135 տարի կ'ընծայէ Ռագաւայ, ուր հայկական թարգմանութիւն 136 տարի Փաղեկայ:

կեցինքքիչ յառաջի ծանօթութեան։ Հարկ է ուրեմն ընդունիլ որ  
կամ խորենացի ցարդ մեզի անծանօթ մնացած ժամանակագրի մը  
հետևած է, կամքանի մը թուականաց մէջ փոփոխութիւններ մուծեր  
է իրեն անձնական մասնաւոր հաշուով, որոյ նպաստակն և նշանակու-  
թիւն մեզի բոլորովին անյայտ է։ Սակայն որ և իցէ կերպով, յու-  
նական աստուածաշնչի հետ աւելի նմանութիւն ունի խորենացւոյ  
բնագիրն։ ուր կը գտնենք զերկրորդն զեայնան, ինչպէս նաև  
Սեմայ տարիքը (100 տարի, Ծննդ. ԺԱ. 10) ի ծննդեան Արքա-  
քաղաքայ։ Այս վերջի կէտը ի բաց ձգուած է յԵւսեբեայ այն երեք  
ազգաբանութեանց մէջ զոր յառաջ կը բերէ ըստ յոյն, հերքա-  
յեցի և սամարացի բնագրաց, անշուշտ խոյս տալու համար գժուա-  
րութենէն որ կրնայ յառաջագայիլ Ծննդոց Ե. 32 Է. 6 և ԺԱ. 10  
յարմարցուած։ և հետևանքը կ'ըլլայ Սեմայ 102 տարի ընճայելը։  
Կրնանք արագութեամբ անցնիլ այն տասն նահապետաց  
վրայէն, յԱղամայ ի Նոյ, որը նախնական մարդկութեան ներկա-  
յացուցիչքն են։ Խորենացի՝ հետեւութեամբ Եւսեբեայ չի մոռնար  
անոնց քովդասաւորել Բներուսաի քաղդէացւոց տասն թագաւորաց  
անուանքը, յորոց միայն զառաջինն կը յիշէ՝ զԱլորոս, Աղամայ  
համապատասխանողը, և զերջինն՝ Քսիսիւթրոս, որ նոյն է  
տասուածաշունչ գրոց նոյայ հետ։ իսկ Սեթայ նկատմամբ հետևեալ  
ակնարկութիւնն կ'ընէ։ « Սորս երկուքն յարձանագրութեանցն  
ընդդէմ երկուց հանդերձելոցն, որպէս ասէ Յովսեպոս. թէպէտե  
ուրն անյայտ։ Այս բոլորովին անիմանալի ծանօթութիւնը անոնց  
համար որ տեղեակ չեն հրէայ պատմագրողի բնագրին, պէտք է  
որ Յովլիս Ակիրիկանսաի Ժամանակագրութենէն հանուած ըլլայ։  
Երկու մեկնարասնական շեղում ալ արժան է նշանակենք, զոր կը  
նկատենք ի գիրսն։ առաջինը՝ բացատրելու համար զենովսայ  
զուրցուածը թէ « Սա յուսացաւ կոչել զԱստուած »։ և զերկրորդն  
թէ ի՞նչպէս նահապետն Նոյ ի ծննդեան որդւոյն կրցաւ աղաղա-  
կել և ըսել։ « Սա հանդուսէ զմեզ ի գործոյ և ի տրտմութենէ ձե-  
ռաց, և յերկը զոր անէծ տէր աստուած »։ մինչ հակառակն  
հանդիպեցաւ, ոչնչանալովն և յնչեղով ամենայնի ուստի և « ընդդէմ  
իմն մարդարէութիւն » կը կոչէ խորենացի։ Այս երկու նմոյշք  
հինգերորդ գարու մեկնողական գիտութեան, եթէ Մովսէս  
իրեն սովորական աղբերաց մէկէն առած չէ, մեծ շայեկանութիւն  
մը չեն ընծայեր։

Նոյայ հետ կը հասնինք ի վախճան առաջնոյ շարի նահապետաց։  
Խորենացի չիյշատակեր ոչ զանցա յր հեղեղին և ոչ զաշտարակաշի-  
նութեանն ի բարելոն։ Միայն ազգաբանութեամբ զրազած, հա-  
րեւանցի կ'անցնի այն երկու մեծ դիպաց վրայ, զոր անշուշտ  
ծանօթ կ'ենթագրէ իր ընթերցողաց։

Աշխարհի պատմութեան երկրորդ մեծ գարագլուխը նոյն երեք որդւոց հետ կը սկսի. Սեմայ, Քամայ և Յաբեթի. Պարապինք նախ Սեմայ սերնդեամբ, ըստ Մովսիսի Խորենացւոյ:

Վերը գրուած ցուցակը՝ կը ներկայացընէ մեզ մոտագրութեան արժանաւոր մանրամասնութիւնն մը. Արփափսագլայ և Սաղայի մէջ կայնան անունով նահապեսի մը անոն, որ կը պակսի յերայական բնագրի, զոր չեն ճանանար Փիլոն և Յովսեպոս. Յովհոս Ափրիկանոս և Եւսեբիոս ալ չեն գրած իրենց ազգաբանութեանց մէջ. Սակայն կայնան անունը կը գտնուի ի թարգմանութեան Եօթանանից, և այն ի վազուց, որովհետեւ յիշուած է նաև ի Նոր կտակարանի (Դուկ. գ. 36): Հայկական թարգմանութեան մէջ ալ չկայ ի գլուխն ԺԱ. Դննդոց գրոց (13, 14). բայց մէկ քանի գրչագիրը կը յիշեն զայն ի նախընթաց գլուխն նոյն գրոց (Ժ. 24). և Զոհրապեան տպագիրն ունի յ'Ա. Մ'նաց. (Ա. 241), զոր չենք տեսներ ի յունին: Արդեօք հերթայական բնագրին պակաս կտոր մ'է այս, թէ յաւելուած մը Եօթանանանից: Մէկ կողմանէ հերթայեցին միայն ինն անուանք կուսոյ մեզ մինչև ցԱբրահամ, մինչ Ծննդոց գրոց կարգաւորութեան ծրագիրը տասն կը պահանջէ. ուր ի միւսմէն կայնան կը գտնուի արդէն ի չորրորդ կարգի, յառաջնում շարի նահապետաց, և յունական բնագրին ի ծննդեան Մազայի անոր տուած տարիքը նոյն է Սաղայի տարիքին հետ ի ծննդեան Երեբայ, որ կարծես թէ ուրիշի ձեռքով եղած յաւելուածի մը կասկած կրնայ արթնցընել: Զիկրնալով առ տեղեաւ վճռել գժուարին խնդիրս, շատ սեպենք յարդարացուցումն Խորենացւոյն մէջ բերել Դիմանին եղրակացութիւնները. « Յոյն թարգմանիչը, Կ'ըսէ, տեսեր է հոս պարապ մը ի հերթայեցի ընագրին, և կրցածին չափ ուղեր նուկ զայն »:

Սեմայ ազգաբանութիւնը կ'իջնէ մինչև յԱբրահամ, որ կայնանի անուան ներկայութեանը չնորհիւ կ'ըլլայ՝ ըստ պատմագրին « ՅԱդամայ քսաններորդ նահապետ մեզ զԱբրահամ աստուածային պատմութիւնքն ցուցանեն » և հիմագիրը նոր կարգի իրաց: Արժան է արդ յառաջ բերել զյաջորդութիւն նինոսի և Արամայ, ժամանակակցաց Աբրահամու, և որ ի պատմութեան քիչ շատ նման դեր մը ունեցած են:

Բայց հոս մեծ գժուարութեան մը կը հանդիպի Խորենացի, և զոր չուզեր ծածկել: Զի ոչ աստուածաշունչ գիրք և ոչ Եւսեբիոս չեն ներկայացըներ նմա զամբողջ ազգաբանութիւն Քամայ և Յաբեթի. ուստի հարկ է որ ինք անձամբ ի կարգի գնէ զայն, առանց յուսահատելու գիմաց ելելու գժուարութիւններէն.

« Այս յայտնի է ամենեցուն, կ'ըսէ, զի գժուարահաւաք և տաժանելի է, որպէս գիւտ ժամանակաց ի սկզբանէ մինչեւ առ մեզ, առաւել եւ գիւտ որդէծ ութեան նախարարականացն ծննդոց յերից անտի որդտացն նոյի » : Եւ ասոր պատճառը՝ « Զի աստուածայնոյն գրոյ զիւրսն ի բաց հատեալ՝ յինքն սեպհական աղդ, ելիք զայլոցն իրբու զար համարչելեացն և իւրոցն անարժան կարգելոց բանից » : Ուստի « որպէս գտաք զհաւաստին ի հնոց պատմութեանց, մերով մասամբ ամենեին անսուռ » կ'ուզէ հերթայեցի գրչաց լրութիւնը դարմանելք: « Խսկ գու, ով ուշիմ ընթերցասէրդ, հայեաց աստանօր ընդ հաստատութիւն կարգի երից ազգացդ մինչեւ ցԱրքամ, ցՆինոս և ցԱրամ, և զարմացիր » :

Ու կը կարգէ երեք ազգաբանական աղիւսակք, զոր մեք հոս իրարու գիմաց կը դնենք, դիտել տարով թէ Սեմայն նոյն է ինչ որ արդէն նշանակեցինք: Նօտրագիր անուածք սուրբ Գրոց չպատկանողն են:

1 Սեմ	Քամ	Յարեթ
2 Արփապսաղ	Քուշ	Գամեր
3 Կայնան	Մեսարապիմ	Թիրաս
4 Սազա	Ներովիթ (= Բլ)	Թորգում
5 Երեր	Բար	Հայկ
6 Փաղեկ	Աներիս	Արմենակ
7 Շագաւ	Արտելոս Ա	Արամայիս
8 Սերուք	Քայաղ	Ամասիա
9 Նաքովիր	Այրելոս Բ	Գեղամ
10 Թարա	Նինոս	Հարմա
11 Արքահամ	Նինոցաս	Արամ
12		Արա Գեղեցիկ

Հազիւ թէ կը նշանակուին այս ազգաբանութիւնք, կ'իմանայ մէկէն խորենացի զհարկ զանոնք պաշտպանելու, և անովլ յայտնէ կամայականութիւնը որով վարուած էր յայնմ: « Արդ զկայնան, կ'ըսէ, չորրորդ ի նոյէ ամենայնք ի ժամանակագրացն գրեն, և ի Սեմայ երրորդ » : Մեք ի վեր անդր տեսանք թէ աւստի՛ յառաջ կու գայ այս « նոյնպէս և զթիրաս չորրորդ ի նոյէ, իսկ Յարեթայ երրորդ թէպէտ ըստ մերումթարգմանութեան ոչ ուրեք գտանի ի բնագրի անդ: — « Իսկ ցՄեսարապիմ (որ և Մեծրապիմ) չորրորդ ի նոյէ և երրորդ ի Քամայ՝ ոչ ի մերում թարգմանութեան և ոչ ի ժամանակագրաց ուրեք կարգեալ գտանեմք: Այլ այսպէս զսա կարգեալ գտաք ի յուշմագունէ ումեմնէ և յընթերցասիրէ ասորւոյ. և հաւա-

տարիմ թուեցաւ մեղ ասացեալն » : Որչափ հաստատութիւնք, նոյնչափ և անճդութիւնք : Նախ զի ոչ ոք ի հին ժամանակագրաց՝ այդպիսի տեղ մը չիտար թիրասայ. և երկրորդ՝ որ թիրաս և Մ'եստրացիմ կատարելսապէս ներկայք են յաստուածաշունչ գիրս, ինչպէս նաև ի հայ իւարգմանութեան: Ճշմարիտն այն է որ խորենացի պէտք ունէր քիչ մը յերկարել սուրբ Գրոց տուած Քամայ և Յաքեթի ազգաբանութեան մասը, — և քիչ ետքը պիտի տեսնենք թէ ի՞նչ պատճառաւ, — և յաջողեցաւ տեղափոխելով թիրառայ և Մ'եստրայիմի անուանքը: իրենց ճիշտ տեղը հետևալն պիտի ըլլայ .

**ՔԱՄ**

Քուշ	Մ'եստրայիմ
Ներբուզիթ	

**ԹԱԲԵԹ**

Գամեր	Թիրաս
	Թորդոմ

Դիտելու է որ երկու տեղն ալ ցուցակը միով անուամբ յաւելիալ է նոյն կերպով, որով Ներբուզիթայ և Թորդոմայ հետ կը հասնինք չորրորդ ազգաբանութեան յետ նոյի: Արդ զներբուզիթ ի վաղուց հասած աւանդութեան մը համեմատ՝ կը նոյնացընէ խորենացի ընդ Բելայ կամ Բելրոսոսի. Հնոց ընդհանուր կարծիքով, հաստատեալնաև ի խորենացւոյ ըստ սկզբնաւորութեան՝ ժամանակագրական կանոնաց եւսերեայ, Նինոս՝ ասորեստանեայց առաջին թագաւորն՝ որդի էր Բելայ. որով Նինոս՝ ժամանակակից Արքահամու, ըստ եւսերեան համաժամանակութեան, պիտի ձևացընէր միայնակ գհինգերորդ օղակ շղթայի ծննդաբանութեան Քամայ: Ռւատի և Մովսէս խորենացի զարմացմամբ վրայ կը բերէ. « Այլ այս մեղ ամենկին օտար և արտաքյ ճշմարտութեանն, որք զնինոս Բելայ ասեն որդի կամ թէ նոյն ինքն Բէլ, զի ոչ ազգաբանութիւնն և ոչ ամացն ժողովումն այսոցիկ վկայէ: Բայց եթէ ըստ նշանաւոր և անուանի լինելոյ՝ ոք պատեհ համարեալ այսպէս կարգից գհեւին մօտաւոր »: Ազգաբանուրիւնն զոր մէջ կը բերէ, Արքակենեայ յԱստրականաց առնուած վկայութիւն մ'է, ի Քրոնիկոնէն Եւսերեայ, բոլորովին առանձնակ (isolate) ի հին մատենագրութեան: Խորենացի յառաջ կը բերէ զայս հաստուած, որ է հետևեալն. « Նինոս Արքէեղայ, Քայազայ, Արքէեղայ, Աներայ, Բելայ » թագաւորի Ասորեստանեայց :

Ահասասիկ հինգ անուանք զորս գնելու է ի մէջ Ներբուզիթ-Բելայ և Նինոսի, որով այս վերջինս տասներորդ կ'ըլլայ ի շարի սերընդոցն Քամայ: իսկ զմետասաներորդն կը գրաւէ իր Նինուաս որ-

դին։ Քիչ ետքը պիտի տեսնենք որ խորենացւոյ ամէն ջանքովն ալ՝ այս ազգաբանութիւնն զեռ գոհացուցիչ չէ, և հեղինակին դիտմանց չի համաձայնիր։

Ուստի՝ արդեօք ծագումն այն անուանց որ թոյլ տուեր է ազգաբանական ցուցակս յօրինողին զատել զնինոս ի Բելայ։ Դժուարին է պատասխանելը բայց ստուգիւ հետևանք չեն խորենացւոյ երեսակայութեան, որ Աքիւդենեայ անուամբ կարենար զանոնք ներմուծել եւսերեայ Թրոնիկոնին հայերէն թարգմանութեան մէջ։ Թունական է անոնց ծագումը, և որոց կրկին կը հանդիպիանք ի Ժամանակադրութեան Սինկելլուսի, թէպէտ շատ հեռու այն տեղէն՝ զոր կ'ընծայէ անոնց Աքիւդենոս։ ևուր կը նշանակուին 29, 30, 31 և 32 թագաւորք Ասորեստանեայց Արաբիաօց, Խալաչ, Անէթօց, Եաթէօց, Մին Ալրբելոսեանց անյիշտառակ մնացած, որով յաջորդութեան կարգը այլափոխուած։ Գէլցէր կը տեսնէ հոս աստուածական ու քաղաքաց անուանց խառնուրդ մը, ինչ ալ կարծուի, յԱլրիւդենեայ մէջ բերուած հատուած միշտ նորօրինակ կը մնայ, և ի խորենացւոյ կիրառութիւնն՝ յարմար միջոց մը եւեթ։

Վերջն ի հետեւեալ ամսատետրին

